

Մանգրումի Էֆֆեար

Մ Ի Ի Ն Ա Տ Ի Ի

ՈՒՄՈՒՐԸ ԲՕԼԻԹԻԳԸՅԵՒ ՎԷ ՄԵՎԱՏՏԸ ՍԱՅԻՐԷ

Մանգրումի Էֆֆեար սե-
նեմէ 300 նիւստէ վրի-
լիւ, գըմէթի իսթան-
պօլ իշին 2 լիւրս վէ թա-
րալար իշին սէնեմէ 200
նիւստէ վրիլիւ, վէ բօս-
թա բարասը իշինտէ օլա-
րա 2 լիւրս տըր :
Վէ պէհէր նիւստէսի
40 ար բարասեա սաթը-
լը :

Իւանաթըն պէհէր սաթը
պիլիկնի տէֆա 3, իշին
տէֆա 2, վէ իւշիւնիւ
վէ սայիր տէֆալար իշին
1 ղ : վէ իւան սըրասընա
գօնուլմեան իւանըն սա-
թըրը 3 ղ : տուր :
Մէթընպ վէ սայիրէ
Գալաթաա Բէնէլմայի
Բազարընտա վագը 16
Իբսի իւանընտա Կարա-
պէա 8 : Գանուսեան իսմի-
նէ կէօնեթիլէճէ ար :

ՏՕԳՈՒՋՈՒՆՃՈՒ ՄԵՆԷ 1874 ՓԵՏՐՎԱՐ 19 ՍԱԼԸ ԱԼԱՅԱՆԿԱ ՄԱՐՏ 3 ԵՒՄԵՐՈ 2453

LA GIRONDE

ԼԱ ԺԻՐՈՆՏ

Մէզքիւր Լա Ժիրօնտ նամ սիկուրթա գումարանաւար, եանդընա, տօլուեա վէ
աղնամ թէլէֆաթընա գարըն սիկուրթա խիւղ, գումանտա մաստա, իսթանպօլ-
տա վէ մէմալիքի մանրուսէնին պէօլիւ Էնէլթիլիլիտէ Էվ, մօպիլեա, մաղաղա, մալ
վէ ղայրիլիւ վէ հէր ճիւնա ախապ պիւնալարը Էնէլթիլիլիտէ Էվ Գալաթալիլի Լարթ-
արա սիկուրթաեա թուրթար վէ սիկուրթաեա թուրթուրմալ մալ վէ պիւնալար վէ
սայիրէ եանտըրը թաղաւորտէ, պէտէլիլի սահիպ իմա անիտէ թէլէտիլիլիտէ Էվ :
Թաֆսիլի մալմաթ ալմաղ իսթէնէլիլի սահիպ իմաեա միւրաճաւթ իլի-
մէլիլի :

Մէմալիքի մանրուսէ իշին պաշտէնթօ
ԱԼԷՔՍԱՆՏՐ ԲԷՔՄԷԶ
Պաճէ-գարու

ԱՅՆԱ ՎԷ ՃԱՄ ՏԷՐՈՋԻԹՕՍՈՒ

Ինկիլիզ Անմէտ Էֆէնտիլիլի պու տէֆա Գալաթաա Մանուտիլի ճաւտէսիլիտէ, եանի
թըրաւմալըն կէշտիլի եօլ իւղէրիլիտէ Եօրկանըլար ճիւլարընտա միւնէտտէտէն քիւ-
լաւ իլլէտիլի 755 մաղաղատա սալօն իշին պէօլիւ Էնէլթիլիլիտէ Էվ Գալաթալիլի Լարթ-
արա վէ սանտըրը իլի, վէ հէր նէվիլի իշին Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ
մօմուլեա գաւաթ, վէ եալըրը վէ մալմօն գօնալ վէ հէր ճիւնա կէմի վէ Էլ վէ արա-
պա Գէնէլիլիլի վէ սալօն իշին պիւնալարը ղամտան վէ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ
տըրը հէր ճիւնա իշին Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ
ճամ, Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ

ԻԼԱՆԱԹ

Les annonces et abonnements pour la
France sont reçus exclusivement chez MM.
Orain et Micoud à Paris, Rue Drouot, N° 6

INJECTION BROU

Սընէթէ միւֆիտ վէ հէր հալտէ խա-
թալըն տէֆ իտէր վէ խաթալըն Էօնիւ
նիւ ալը : Պու մուսիլիլիլիտէ իսթիմալի իշին
սայիր պիւր ղէ իւղ վէ իսթիմալի իշին
Մէզքիւր իւան տիւնեանըն պալըն Էնէլթիլիլիտէ Էվ
Գալաթալիլի Լարթ-արա վէ սանտըրը իլի, վէ հէր նէվիլի իշին Էնէլթիլիլիտէ Էվ
Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ

Papier Rigolot

ԲԻԿՕԼՕ ՔԵՄԱԼՏԸ
ՎԷ ԵԱԼՕՈՒ

Մէզքիւր հարտալ, Բարիս խաթալա-
նէլիլի, վէ պիւր մալիլիլիտէ տիւնեանըն
Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ

Մէզքիւր մուսիլիլիտէ պալըն Էնէլթիլիլիտէ Էվ
Գալաթալիլի Լարթ-արա վէ սանտըրը իլի, վէ հէր նէվիլի իշին Էնէլթիլիլիտէ Էվ
Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ

Բարիս, 28, սօգաղ Վիլիլի-տիւ-թանըլ :
Խաթալալիլիտէ պալըն մէրէլիլի, Սուլթան
Համամ ճաւտէսիլիտէ Մ. Տէլլա Սուլթանըն
11 իւլիլիտէ մաղաղատա օլուպ, սայիր
Էնէլթիլիլիտէ տիւնեանըն :

ՏՕՔԹՕՐ ԱՅՆԻՆ ՍԱՅ ՍՈՒԵՈՒ

Իլ պու Գալաթալիլի վէ կիւղէլ գօգուլու
տա, պիւնէլիլիտէ տալմալըն ղէհատէթի իլի
Գալաթալիլի Լարթ-արա վէ սանտըրը իլի, վէ հէր նէվիլի իշին Էնէլթիլիլիտէ Էվ
Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ

Մէզքիւր մաղաղատա հէր վագըթ սաթը-
լը Էվ վէ միլիպիլի, Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ

Մէզքիւր մաղաղատա հէր վագըթ սաթը-
լը Էվ վէ միլիպիլի, Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ

ԻԼԱՆԸ ՄՈՒՋԻՄՕ

Կիլիլիտէ մարտ 1/17 տէ, Բըրուսիանըն
Կիլիլիտէ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ

ԼՕՋՈՒՆ ԼԻԶ ՍՈՒԵՈՒ

Գալաթալիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ

Բըրուսիանըն հէրէլիլի Բագալիլիտէ Էվ
Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ

ԱՍՊԱՐ ԿԵՆԱՑ

ԿԱՄ

ԳԱՆՏՆԻԲ ՆԵՇՏԱԿԱՆ

ՄՈԼՈՒԹԵԱՆՏ

ՏԱՍԵ ՊԱՏԵՐ

Գ. ՊԱՆՏԱՍԻՐԱՆ

ԳԻՆ ՏՂՐԸ

Սոյն գիրքէն հատ մ'ունենալ ամեն
անձանց համար կարելոր է : Հոն հեշ-
տակա մոլութիւնք իրենց սոսկալի
կերպարանքովը նկարագրուած են :
Ընտանեաց առողջութեան ու երջան-
կութեան վերաբերեալ օգտակար խը-
րատներ ալ կան :
Մոլութիւնները բաւական համար
հանգիստեալ աշխարհին պատիժներուն
ստորաւիւր միշտ չը բաւէր, ուլ անոնց
ուղղակի մեր մարմնոյն վրայ ըրած
վնասակար օգնեցութիւններն ալ բա-
ցատեցու է :

Պաշտօնաւորան Էֆէնտիլիլիտէ Էվ
Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ

(Մէզքիւր քիթալ, ղալթիլի օգուլ-
մաեա շաեան պիւր քիթալ օլուա-
ղուտան, տէլիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ Էնէլթիլիլիտէ Էվ)

